

ԱՅԻ ԱՐԳԱԳՐԱԿԱՆ

ՀԻՆ ՀԱՅՈՒԹ ՏԵՂԻՈՒ ԸՆԻՇՆԵՐԸ
(Հայութականին)

ՏԵՂԻՈՒՆԱԿԵՐԸ տեղի թ. 117 Բաղբ գ.ին
մէջ ԱԱ. 275, Գուն-էրը, Տան-էրը տեղի թ. 120
Կովական գ.ին մէջ Օրբել. 271 = Տէեւուն-էրը
ԱԱ. 287, հմա. 8-ին-էրը Կաղանկ. 241. ? + իւր
շնուռծ, ?.

ՏԵՂԻՈՒԹ գետ Եղիշ. 90, դաշտ Փարպ. 203
թ. 87 Արտազ գ.ին մէջ Խնձօն. ՀՀ. 205 =
ուշ-ու ցեխոս, (ուշ բառէ).

ՏՈՂԻՈՒՑԱՓ համ ՏՈՂԱՑԱՓ տեղի Մա-
նաղերտի մասերն (այժմ) Տեղափ կիրմ ընդ մէջ
խնութ և գիւղիք ըստ Տամաւիկի Սասուն եւն
էջ 44?) Մաժ. Առա. 242, 542. ուշ? (սովոր-
ութ = գիծն) + ուժ = դաշտ Տողին?

ՏՈՂԻ այլ շնթերց: ՏՈՂԱ, ՏՈՂԻ թ. 74
գ. Վասպուրականի տես վերն էջ 212 = տեպա-
դիր արձանագրութեանց Տողան, որ է Ուրար-
տու պատութեան գիւղուր քաղաքը, յ. Թօսո-
պիա իր քաղաք, Թօսուն իր լին եւ երկիր եւն.
Խախուհայկան է:

ՏՈՂԱՑԱՓ ՏՈՂԱՑԱՓ = ՏՈՂԱՑԱՓ թ. 81Փ
թ. 34 գ. Պատուան (Պատուան-ին) "Հովին +
ուժ = "Հովիներու դաշտ."

ՏՈՂԱՑՈՒՏՈՒՔ տեղի թ. 117 Բաղբ գ.ին
մէջ Օրբել. 269, ԱԱ. 275. ? + ուշ-ու էջ 286.

ՏՐԵՏՈՒՔ տեղի թ. 113 Արթ գ.ին մէջ
Օրբել. 264. ? + ուշ-ու էջ 286.

ՏՐՊՈՒՏՈՒՔ թ. 84 գ. Վասպուրականի
տես վերն էջ 217. *Տրդ-գոր. *Տիրալա-է
"Տրդ- պատառանեան?" հմա. Տրդ-լ. գ. 89
+ ունի-մասիկ = "առհմ Տրպատանց,

ՏԱՄԱՑ ՔՄ համ ՏԱԼԱՑ ՔՄ տեղի էջ
մենասան թ. 111 Վայոց ձոր գ.ին մէջ Ասող.
176, Օրբել. 1, 111. 2, 84, ԱԱ. 155, 98, ԱՍ-
ԽԱՑՄԱՑ ԱԱ. 154 (արձանագրութիւն). ցանց
յդ. սեռ. ցանի բառիք? (ցան սովորաբար = գիշել,
ուսուն, յդ. սեռ. ցանց) + ուժ:

ՏԱՄԱՑ ՔՄԲԵՐԴ դիւզ թ. 112 Գեղարքունի
գ.ին մէջ Օրբել. 1, 218, ԱԱ. 78, 81. յան-
չ շունք յամաց երկիր + իւր = "բերդ ցանիքն,"

ՏԱՄԱՑ ԳԼՈՒԽ լիւ Փաւոս. 16, 18 թ. 180
Արդամասան գ.ին մէջ. յան- յան + իւր-
= "շունք յամաց" + Փաւոսուն էջ 38 մեծ լիւ

ՏԱՄԱՑ դիմաց իւր Վայ Արտմանադեղեայ էջ 606
մեծ լիւ Տարուս՝ Տարանոյ Աշտիշան քաղաքին
դիմաց, ուստի Փաւոսոս լոյն Յուլ թարգմա-
նութիւն է Տարուս յառ. տարօս յառ. բառն:

ՏՈՂԱԿԵՐԸ եւ ՓՈՒԱԿԱՆ տեղի Երան-
խայ Հարաւակողմի Մասեաց ստորոտ; իւրմա-
կիր հետօքան ճամփայ հեռու Խոր. 28, Փառիւ-

(կարտա Փառիւթիւն?) Սուտ-Սեր. 7, Փառիւթ,
Արտեանց եւ 2-շնկերտ Խոր. 60 (Պակաւայի
Հրատարակութեան մէջ էջ 73 ասոր տեղ. Ցու-
նդու), առաջինը Ցաշուրուռն գիւղէն 7 քիլոմետր
Հեռու, գեղի ի արևմատան հրամա (ԱԱ. ի կի-
պերտի աշխարհացոյցներուն համեմատ), Ցաւեաց
(թ. 182 Մասեացուն գ.ին մէջ) Հրատային զառ
սիթափին վայ, Քարտ-Քայսերութէ! չոր Քիլո-
մետր Հեռու Belck, Brdg. zur Geogr. u. Gesch.
Vorderasiens 1st, վերնեն՝ այժմ Բուլգար-պաշտէ,
Նախին Ցուկերտ իր 12—14 քիլոմետր Հեռու
գեղի ի արևելք, Գեւետիգերեան Տախտակին
Պարտասարն Բելլը անդ 91, ԱԱ. 487—489.
Առապելական Ամասիայի որդուց՝ Ցուլիք եւ Փո-
տիի անուններն արակէ կոչուած Խոր. 28: Ցո-
ւերն (Կամ Ցուլիք?) շինուածն, Փո-
տիուր նոր պար. բարս բարին հետ գործ չունի:

ՏՐԾԵԿԵՑ տեղի թ. 111 Վայոց ձոր գ.ին
մէջ Օրբել. 262 (Ցուլիք), ԱԱ. 64. յան-
"պաղ, + իւր = "պաղ գետն":

ՏՐԾԵԿ այսինքն ՏՐԾԵԿՆ տեղի Խոր. 17,
այժմ Տրոն ի Տարան Լինչի քարտեղին վայ, Հ
Ցուն ի Խնձօն. Խոր Հայ. 191, Խոր. 17 կը մէկնէ
իր տեղի բաժանմանը յիւր (ձեւ՝ "ցրուածն", յիւր
"ապածելն", յուն-ն՝ "ցրուելն") + ա-ն մասնիկ,
հման. Կուռն էջ 366: Այս սուտգարանութիւնն
առարկութիւն չի վեցըներ, Խոկ Խոր. 17 պատ-
մուածը՝ յարմարցուած է անուան:

ՓՈՒԱՑՄԱԿԵՐԸ գետ թ. 185 Կեր գ.ին
մէջ Ցովհ. Կթզ. 44, Ասող. 87, Օրբել. 1, 156.
յան-ուն + իւր շինուածն:

ՓՈՒԱՑՄԱՑ տեղի Ցուլիք տառւան տակ:
ՓՈՒԱԿԵՐԸ տեղի թ. 112 Գեղարքունի
գ.ին մէջ Օրբել. 264. իւր? (սովորաբար =
"փաւառաւան-ին") + ուն մասնիկ?: Հման.
Փուսկուն ցան (ի Մասեացուն) Սուտ-Սեր. 7
Փառախոսի բայ:

ՓՈՒՈՒԱՐՏՈՑ ՎԱՆԻ Օրբել. 270, ԱԱ.
286 (Փուսկուն Բրոստ 287). Փուսկուն? +
լուն+:

ՓԵԹԱԿԵՐԸ տեղի թ. 115 Ռուսկ գ.ին
մէջ Օրբել. 260, ԱԱ. 209. իւր-ն "Աբուանց,"
+ ուն մասնիկ = "փեթակներու տեղն":

ՓԵԹԱՑՄԱՑ գետ թ. 72 Հեր գ.ին մէջ
Օրբել. 226. նման կը հնչէ պար. Տոնիդ "վարին
= պար. Քրուակ?", Բայց պար. Տ- = Տուր
սովորաբար Հայերէն մէջ իւր = Հըլլար, պալ հ-:

ՓԾԱՑՄԱՑ տեղի թ. 111 Վայոց ձոր գ.ին
մէջ Օրբել. 262. յդ. իւր-ն "ծառ վշատ պարուն"
բայն: Ա-իւր ՓԵԹԱԿ գետ. Ակնայ քով Խնձօն.
Խոր Հայ. 308. ՓԾԱՑՄԱՑ տեղի թ. 120
Կովական գ.ին մէջ Օրբել. 271, ԱԱ. 287
(Փուսկուն Բրոստ 287). իւր-ն կամ իւր-ն
(իւր-ն բառին յդ. սեռ.) + ուն-ու? :

Հնան յարտաշն վայ:

ՓՈՐԱԿ 1. Փոքր-Վանանդ, թ. 179 վա-
նակ գ. ին մէկ մասը ԱԱ. 75—76, Լատարի. 9.
2. Սոթք գ. ին հարաւակողմբ եւ լինեաց ծա-
րկն արեւամակողմն երկիր մէ ԱԱ. 75, Օրբել. 2,
49, 54. 3. Փոքր-Լիբոյ ձարսէ գ. Եսուս. Աթզ.
105 = Լուսէ գ. ("գուառն Լուսիայ կոչեցեան
Փարակ"), Արծր. 275 (Պղաւակ գ. լուզպ) = գուն
Լիբոյ Սեւան միջոցով Արծր. 232 Վասպուրական
շահանգին մէջ ինձիք. ՀՀ. 226. գոր մարտ-
դաշտ, ան վերն էջ 287 + ան նուազիս =
"ձորակն":

ՔԱՂԱՏԱԿ աեղի թ. 120—. Այլակ գ. ին
մէջ. + ան "քօշ, նոխաղու+ ուի մես վերն էջ
286 — ?:

ՔԱՂԱ-ՔՈՒԴԱԾ կաղանկ. 255, Ասոց.
280 Վազարշապատ քաղաքին մէջ կամ քով
ինձիք. ՀՀ. 472, ԱԱ. 204. + ուու (ի- արման) + րուր = "քաղաքի գաւառ": — Լինչ Բուլա-
նքի մէջ Kaghak անւանվ աեղ մէ կը նշանակէ
Մուրադ-սուր հարաւակողմն = ՀՀ. + ուու ?:

ՔԱՂԱ ՄԱՐԴ Օրբել. 2, 97, ՔԱՇԻ ՄԱՐԴ
ԱԱ. 97 աեղի թ. 111 Վայոց ձոր գ. ին մէջ.
? + սուբ:

ՔԱՂԱՐՁ գետ մէջ թ. 18 և թ. 19
գաւառներու, յն. Նորֆուս, ասոքերն Կալան ("Հարուակեա", Hoffmann ու Գելեկի գ. Կիպր. 167 և Զաքարիա Հաւեռ 366 — ?), արար. Տալիման, այժմ բասման -ուս ան վերն էջ 258. գետարար ՀՀ. + ուուին "աղիք բառը: Արդեօք
անուն ահասարակ հայկ. ծագում անի:

ՔԱՄՐԻՃԱՆ եւ ան վերն էջ 19.

ՔԱՄՐԻՃԱՆ աեղի թ. 114 Աղահէճը գ. ին
մէջ Օրբել. 266. + ան ? + նու ան վերն էջ 278.

ՔԱԶՐԻՇԻՐՈՒՆԻՔ յուազ (թ. 40) Աղոփիս
ինձիք. ՀՀ. 126, Հնագոյն ժամանակերն եւկ
ոսհմի անոն եղիք. 77 (Անրուհ Քաջերաննէն)
եւն. + զբէր ? (տորբեր' + զբէրէ բերբեր) + ուն
մասնիկ:

ՔԱՆԱՍՈՒՆԻՔ աեղի թ. 175 Արշարունիք
գ. ին մէջ ԱԱ. 54 = + ուուուն (+) "քասուն":

ՔԱՐԱԳԱԼՈՒԽ 1. աեղի թ. 114 Աղահէճը
գ. ին մէջ ԱԱ. 267. 2. թ. 117 Բաշք գ. ին մէջ
ԱԱ. 275. 3. աեղի Մանակիբերի քով Մաթ.
Առաւ. 141 = + ուուլուի Յավհ. Մաթի. 45
"քարտ քադաթի. գոր + լուսի: — գոր բառը
կոյ նաեւ հետեւալ անուններուն մէջ" ՔԱՐԱ-
ԳԱԼՈՒԽ, յառաջ՝ Մանակիբ ան էջ 378. ՔԱՐԱ-
ԳԱԼՈՒԽ ԱԱ. 186 (Արագածոտն), 315 (Երեւանյ
մէկ թաղը) = + ուուննէ "քարտառու": ՔԱՐԱ-
ԳԱՆ անկի թ. 116 Հարանդ գ. ին մէջ ԱԱ. 255
= + ուուին "քարե շնառած ք. ՔԱՐԱՎԱԶ. Զովէժ
երասիս" Օրուապատի քով Օրբել. 1, 123. 2,
54, ԱԱ. 322, Հման. Խոր. 28, Fabricius Theophil.
von Mytilene 124, ինձիք. Հանիս. 1, 115,
Müller-Simonis 48 = + ուուլու "Զրլէնդ" (+ որ
+ լու, լու): ՔԱՐԱՓՈԽ գիր Վայս քով
Դաւթիք. 491. = "քարի փռու: ՔԱՐԱՓՈԽ աեղի

թ. 109 երջակ գ. ին մէջ Օրբել. 272.
ԱԱ. 98 = + ուուին ("քարահասու, կամ "կո-
վածոյ քարերով շնուռածն"), ՔԱՐԱՆԻՇ ամու-
րեց կիր. 79 = "քարի ծերպու: ՔԱՐՈՒՆԾ
շաւն (Դըւաց քով) Յովհ. Կթզ. 180. աեղի
թ. 120—. Այլակ գ. ին մէջ Օրբել. 260. ան
"արմատ, յատակն = "քարցաստուկն":

ՔԱՂԱԾՈՐ աեղի թ. 114 Աղահէճ գ. ին
մէջ Օրբել. 266. + ան ? (+ ուի = "քեղնին") + յու:
ՔԱՂԱԾԵՆ աեղի թ. 113 Սոթք գ. ին մէջ
ԱԱ. 64. գիր (առջրաբար = "ունչք, ցաւկն)"
+ չմ "գուշ, շնուռածն":

ՔՈՒՐԱԿԱՆԱԿԱՑ առ մէջ Օրբել. 2, 106,
ԱԱ. 172 թ. 111 Վայոց ձոր գ. ին մէջ. + ուուի
"մարտի, + իւղուց "վազուն, իւղուց "մարտ-
ամաց", իւղուց = "մարտի վազուն":

ՔՈՒՄՏԻ ՓԱՄՆԻՍ թ. 181 գ. Արցակի
մես վերն էջ 228. պր. + ուու "կողմ", ՀՔ. 256
+ ի (յու) + ուունե ? = "կողմի Փառնէսին":

ՔՕԶԱԿԵՆ աեղի թ. 116 Հարանդ գ. ին
մէջ Օրբել. 267, ՔՕԶԱԿԻԴ ԱԱ. 255. + ու ? +
իւն = իւն:

02-Ա-2 1. ձոր մէջ Գագիկերոր քով
ի Վասպուրական Արծր. 256. 2. քաղաք թ. 30
Տարուն գ. ին մէջ Յովհ. Մամի. 21, 25, 58,
ԱԱ. Հանդէս Ամ. 1901 էջ 33 Աւտորանի մէ
միշտուարանը, քաղաքին տերակիերն ինձիք.
Նոր Հայ. 191, Օյ բեր Վարդան 79 = յ,
հնադյան -ոյ բառ:

ՕՀԱԿԱՆ, հին դրամիքն ԱԽԾԱԿԱՆ 1,
դիւ թ. 180 Արտածան գ. ին մէջ Փառա. 17.
Կորին 45, Արծր. 75, ԱԱ. 189, ան լինչի եւ
ԱԱ. ի քարեկիերն (Երեւանյ հիւսիսային արեւ-
ամառողջի): 2. գաշու թ. 41 Ապահուսիք գ. ին
մէջ ("ի գաշուն Օշկան ի Մանազունեան նոհան-
ութիւն"), Արծր. 246. + ան ? + ուու մասնիկ ան-
վերն էջ 272:

Հ. ՀԱԽԹԾԱՆ



ԳՐԱԿԱՆ

ՎԻՐԻ ՔՈՎՈԳԻ Ի. ԱՐԻՎԱՆԵՍԻ ԽՈՐՈՒ-
ԿՈԳԻ ԹԵՐԵՅԻ ԵՒ

Միիթար Այրիվանեցի թուելով "Գիրք
Հրեից ծածուկին, ի վերջը կը գնե այս ծանօ-
թութիւնն. "Զայս ես եւ Անանէ գրեցաք
ի Վիմի քաղաքին՝ որ եկեղեցի արհնեցը.
(Պատմութիւն ժամանակագրական. Հրտ.
Պատկ. Ս. Գետերը. 1867, էջ 33), Խօսքին
ընական իմաստն է թե Միիթար "Անանէ,